

թռույ, իր իր սեպհականութիւնը։ Դարանաղցին Ս. Նիկողայոս եկեղեցւոյն մըզկիթի վերածման թուականին՝ երրորդ անգամ ըլլալով երուսաղէմ կը գտնուեր 1625-1628 թուականներուն։

Վերև տեսանք այն կարեոր ծառայութիւնը զոր Դարանաղցին կատարեց Ս. Նիկողայոս եկեղեցւոյն ընդարձակման և վերանորոգութեան կարեոր զործին մէջ, ինչպէս ինքը կը վկայէ թէ՛ իր երկասիրութեան ու թէ իր խոյ ձեռքովը զրած ու Ս. Հրեշտակապետ պահուած Յիշատակաւրանին մէջ։ Այդ անձնուեր եկեղեցականին թէ՛ կէսօմբիւկի և թէ Պալաթու այս երկու եկեղեցիներու նորոգութեամբ ու ստացման ձանր գործով զրազած ու սատարած ըլլա-

լով՝ Ս. Հրեշտակապետի երեքհարիւրամեակը զեղեցիկ առիթ մ'է անոր կոտրած սրտին իր թեթեացում պատշաճ տօնաւկատարութեամբ մը պանծացնել անոր յիշատակը։ մասնաւորապէս Պալաթու քահանայական դասու մասնակցութեամբ առօթել անոր հոգւոյն հանգստեան համար և այս երեքհարիւրամեակին առթիւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ զաւթին մէջ կամ այլուր քանդակազարդ խաչքար մը զետեղել, անոր վրայ արձանագրելով եկեղեցւոյ առաջին վերաշնութեան թուականին անունը Պրիգոր վրդ։ Դարանաղցիին անունին հետ։ Աս կ'ըլլայ արդար հասուցումը վաստակաւոր եկեղեցականին համար։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆԱԴԻՆԻ

ԼՈՒՍԱՅՐԻՔ ՎՐՈՅ

ՍՏԵՓԱՆՈՍ ՍԱԼՄԱՍՏԵՑԻ ԵՒ ՍՏԵՓԱՆՈՍ ԱՌՆՁԵՑԻ ԿԱԲՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Իրազեկ ստորագրութեամբ վերջերս Յուսարեցի մէջ երեցան մի քանի բանասիրական գրութիւններ, Սպահանէն գրուած, մէծ մասամբ հայ ազատագրութեան շարժման սկզբնական ժամանակամիջոցին վերաբերեաւ։

Այս նկարագրով և ձգտումով ու Երկսին կը երեք անհիմ խորագրով Յուսարեցի Յուսու 10 թիւին մէջ հրատարակուած էր յօդուած մը։

Այդ յօդուածին մէջ երկու տեղ կը յիշատակուէր անունը Աւելիանոս Սալմասէցի կաթողիկոսին որ ըստ յօդուածագրին տեսութեան պաշտօնավարած էր 1541—1547։

Արդ, քանի որ Իրազեկ զիտէ թէ Ստեփանոս Սալմաստեցի պատգամաւուրութեան մը գրուխը անցած ճամբորդած է զէպի Եւրոպա պետութեանց գուսները բացիսելու իր հօտին փրկութեան համար, պէտք էր զիտնոր նաև անոր առաքելութեան թըւականը, որ եթէ ճշգած ըլլար անմիջապէս պիտի տեսնոր թէ իր տուած թուականները կը հակասեն այն պատմական անցքերուն որոնց ակնարկութիւն կ'ընէ ինքնու-

Մեզի անձանօթ կը մնայ թէ ի՞նչ աղբիւրէ քաղած է Իրազեկ իր տեղեկութիւնները, սակայն բացորոշ է թէ անոնց մէջ երկու կարեռը սիսակներ սպրդած են։

Անոնցմէ առաջինը Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսին պաշտօնավարութեան տեսողութիւնն է, որ ինքն նշանակած է 1541 էն 1547 և երկրորդը՝ այն որ կաթողիկոսը Եւրոպայէն դարձած է Հայաստանիր աթոռը և շարունակած իր պաշտօնը։

Օրմանեան իր Ազգապատումին մէջ Ստեփանոս Սալմաստեցիի պաշտօնավարութեան տեսողութիւնը 1541 էն մինչեւ 1567, քսան տարի աւելի կ'երկարածգէ, (տես էջ 2247) ասոր համար ներկայացնելով ընդարձակ փաստարկութիւններ, որոնք սակայն չեն ներկայացներ ունէ արժէք։

Օրմանեան ինքն ալ Իրազեկի պէս կը հաւատայ և կ'ընդունի թէ անիկա Եւրոպայէն ողջամբ դարձած է Հայաստան և իր պաշտօնը շարունակած։

Իրողութիւնը սակայն սա է որ Աւելիանոս Սալմասէցի կաթողիկոս իր Եւրոպայի առաքելութիւնէն չէ կրցած ողջամբ դառնալ Հայաստան ինչպէս կը կարծին Զամիչեան, Օրմանեան և Իրազեկ։

Զարմանալի է որ Օրմանեան Ս. որ իր այդ մէծ աշխատութեան մէջ խղճամիտ քննութիւններով այնքան շփոթութիւններ և կնճիռներ լուծած է, այս կէտին մէջ ենթարկուած է, խոչոր շփոթութեան մը

և ամբողջ իրար խառնած է զրեթէ ժամանակակից և գործունէութեամբ իրարու նըմանող երկու համանուն կաթողիկոսներու՝ Ստեփանոս Սարմատէցիի և Ստեփանոս Ալբաշիցիի գործերը և մոլորած է ժամանակագրական քառասի մը մէջ: Այնպէս որ Ազգապատումի Բ. Հատորին Ստեփանոս Ե. Սարմատէցի և Միքայէլ Սեբաստացի կաթողիկոսներուն վերաբերեալ էջերը (էջ 2238-2267) կը կարօտին համեական որրարութեան եւ բացարձակ վերակաղմութեան:

Նախ և առաջ պէտք է ըսել թէ «իրազեկ» և Օրմանեան (ինչպէս նաև Զամիչեան) համաձայն են անոր պաշտօնավարութեան սկզբնաւորութեան մասին զոր կը դնէն 1541:

Այս թուականը փոփոխութեան ենթարկելու պատճառ մը չկայ առ այժմ, վասնի տարրեր թուական մը զնելու համար ուեէ զրաւոր վաւերազիր չկայ:

Սակայն 1547ը — ինչպէս « իրազեկ » կը կարծէ — անոր պաշտօնավարութեան վախճանը չենք կրնար համարել, քանի որ զինքն այդ թուականէն յետոյ է որ Եւրոպա կը գտնենք իրը խնդրարկու կամ աղերսարկու:

Օրմանեան կը կարծէ թէ Ստեփանոսի ճամբորզութեան զլիսաւոր շարժառիթն էր Կ. Պոլոսյ մէջ կարգադրել Մայր-Աթոռի ապաղայ կացութիւնը, քանի որ թրքական տիրապետութեան կ'ենթարկուէր երկիրը (Ազգապատում, էջ 2239): Սակայն Կ. Պոլոսյ մէջ «օգտակար ձեռնարկ մը ընելէ յուսարեկ՝ Ստեփանոս մտածեց Եւրոպա անցնիլ և եւրոպական քրիստոնեայ տէրութեանց հետ բանակցելով օգնութեան և նպաստի տրդիւնքներ ձեռք բերել և զարգացման միջոցներ ճարելով իւր աթոռը բարձրացնելո (նոյն էջ 2240):

Սակայն այս պատմութիւնը շատ հաւատական չէ, քանի որ Ստեփանոս եթէ տրամադրուած չըլլար առաջուց Եւրոպա անցնելու իրեն հետ պիտի չունենար այն խնդրապիհները որոնք ներկայացուցած էր վենետիկի հասարակապիհութեան:

Հետեւարար աւելի հաւատական կը նըկատենք Հ. Ն. Ակինեանի կարծիքը և տեսութիւնները որոնք իրենց աղբիւր ունին Դուալտէր Արէնթինուսի գրութիւններ,

որոնցմէ օգտուած է նաև Զամիչեան, (Գ. հո. էջ 517-518) Ստեփանոս Սարմատէցիի վրայ խօսած ատեն:

Ահա Հ. Ն. Ակինեանի կարծիքը.

Ստեփանոս Սարմատէցի բազմաթիւ ճանապարհորդութիւններով յերոպա զուռարցած ի մերձուստ եւրոպական քաղաքակրթութեան, եւ ըմբռնած ինքնօրէն աղիկամի ժողովրդոց վայելած կեանքի քաղցրութիւնը, կը համեմատէ զայն իւրազգին վիճակուած բախտին հետ եւ կը զգայ օտար լուծին դասնութիւնը իւր բոլոր հետառութիւններով: Կը ծագի իւր սրտին մէջ յանդուզն խորհուրդը՝ թօթափել պարսիկ լուծն և ազատութեան հանել ազգը: Այս միտքը աւելի կ'ուուճանայ իւր մէջ, երբ կաթողիկոսութեան գահին վրայ ազգին ճակատագիրն իւր ճեռաց մէջ կը տեսնէ: Իբրև մարդմօտի բնաւորութեան տէր և զգօնամիտ (vir humanus et bonae mentis) գժուարին չէր իրեն ոգիներ յանկուցոննել յինքն: Կը հաւաքէ իւր չուր ջը պարսկահայաստանի հայ մելիքները և կը պարզէ իւր խորհուրդը անոնց, հնարաւոր ընծայելով անոնց եւրոպական քրիստոնեայ պիտութեանց միջամտութիւնը, որոնց պիտի դիմէլ ինքը յանուն հայ մելիքներու՝ օգնութիւն խնդրելու, միջնորդ առնելով իրեն ասոր համար նաև Հռովմայքահանայապետին հզօր ազգեցութիւնը: Իւր ծրագիրը կ'երեայ թէ հաճոյ անցած է մելիքներուն, որոնք կը հաւանին և նոյն հետայն թղթեր կը խմբագրուին (1547) Եւրոպայի քրիստոնեայ ինքնակալներու հասցէին, ամէն փորձէ յառաջ անոնց միջամտութիւնն ապահովելու համոր:

«Պատգամուորութեան զլուխ պիտի անցնէր ինքնին կաթողիկոսը որ նաև բերանացի պիտի բացարէր իրաց զրութիւնը արեւելեան հանգամանաց անտեղեակ պաշտօնէութեանց:

«Կաթողիկոսն ճանրաբեռնուած թղթերով կը մեկնի կ'զմիածնէն հետն առած արքեպիսկոպոս մը և եպիսկոպոս մը, ճանապարհն կ'երեայ թէ Պոլոսյ վրայէն եղած է ընդ ծով գէպի վենետիկ. հոն ժամանակ մը հանգիստ առած է և այս առթիւ ներկայացուցած Դօմին՝ Հայ Մելիքներու մէկ թուղթն, ուղղուած վենետիկի հասարակապետութեան, 1547 թուակիր: Այս թղթին

իստալերէն թարգմանութիւնն պահուած է վեհետիկի զիւանին մէջ, որ վերնագիր կը կրէ Աղքերսագիր Տերանց Հայոց»: (Տես այս գիրը Հայ Վեհակ. Ալիշան, 1896 էջ 329-330):

Աղմամատեցի անկէ անցաւ Հռոմ (1548-1549): Նոյն ժամանակակի Պետրոսի աթոռափին վրայ կը բազմէր Պատղոս Գ. քահանայապետը՝ Կաթողիկոսը իւր հնագանդութիւնն յայտնեց քահանայապետին ի ձեռն Մարիկիցոս կարտինալին, որուն յանձնեց տպա կարտինալաց ժողովը Հայոց կաթողիկոսին հետ կարեռ բանակցութիւնք տածել: Յաւիտենական քաղաքը գրեթէ երկու տարի մնաց կաթողիկոսը, երբ կորունցուց նաև իւր առընթերակացներէն մինչ եպիսկոպոսը: Այս երկար միջոցն ի Հռոմ անշուշտ զործածեց արքելենան խնդրոյն ի նպաստ մտքեր համոզելու և քահանայապետն Հայոց դատին համար շահելու: Հռոմայ զիւաններու մէջ զանուելու են տպահովէս այս նկատմամբ շահագրգիռ վաւերագիրներ: Պ. Գոււալտէր Արքենթինուս, որ մտերիմ յարաբերութեան մէջ ապրած էր կաթողիկոսին հետ ի Հռոմ, ճանչցած է վինքը, «այր մարդամօտի և զգօնամիտ»: 1550 ին մեկնեցաւ Հռոմէ՝ լստ Գոււալտէրի, երթարու առ Կարուս Ե. ի Գերմանիա և անկէ Լեհաստանի և Ռուսաստանի վրայէն հայրենիք վերագառնալու: 1551 ին իւլիսերգ կը պատահինք կաթողիկոսին, ուր եկած էր անշուշտ նաև լեհաց թագաւորին հետ բանակցութեան մէջ մտնելու համար: Նոյնպիսի մտօք ապահովէս պիտի անցնէր ասկէ երկար ճանապարհով Մոսկոււ, Ռուսաց Զարն ալ ի զիւակցութիւն յորդորելու: Բայց իւր մեծ ծրագրին կէս ճանապարհին վրայ՝ իւլիսերգ կը հասնի իրեն կենաց կատարածը, կը վախճանի նոյն 1551 տարւոյն վերջերը և կը թաղուի մայր Ակնեցւոյն մէջ, ուր պահուած է յայսօր տապանաքարն գեղեցիկ քանդակով մը՝ որ կը ներկայացնէ զիւակցիկոսն լատինական եկեղեցական տարագի մէջ: (Տես Հանդէս Ամսորեայ 1917-18 էջ 145-148:)

Հ. Ակինեան հետեւողութեամբ Զամիչշեանի անոր բնակութիւնը ի Հռոմ երկու տարի կը նշանակէ (1548-1549) մինչ շատ որոշ և յատակ կերպով Ստեփանոս կաթո-

ղիկոս ճշդած է իր ի Հռոմ ժամանումին ատենը: Առ եթովպացի Պետրոս Արքեպիսկոս ուղղեալ կոնդակին մէջ որ 1549 Սեպ. 6 ին գրած է «Ի կայսերանիսա և ի մայրաքաղաքն մեծ Հռոմ» կ'ըսէ թէ հոնեկած և բնակած է վեց ամիս: (Տես Հայապատում էջ 592-593):

Ուրեմն 1549 մարտին հասած է Հռոմ և ոչ թէ 1548 ին: Զինքը տակաւին Հռոմ կը գտնենք 1550 ին (Կամենից, էջ 162):

Եւ որովհետեւ Հ. Ակինեան կը հաւատաէ թէ Պաւալտէր կը վկայէ թէ 1550 ին մեկնեցաւ Հռոմէն «երթալու առ Կարուս Ե. ի Գերմանիա ուրեմն ընդամենը տարի մը բնակած է Հռոմ:

Գուլով իր մահուան թուականին Հ. Ն. Ակինեան «1551 տարւոյն վերջերը» կը նըշանակէ, մինչ վաւերագիր մը կը հաստատէ թէ մեռած է 1552 Յունուար 14 ին. «Ի թվին Հայոց ՌԱ. Յունվարի 14 Տէր Ստեփանոս կաթողիկոսն եկն ի ֆռանգիստանու Իլով քաղաքն և անդ վախճանեցաւ» (Տես Կամենից, էջ 19. «Տարեկիբք Կամենիցայ բաժինին մէջ»):

Հ. Ներսէս Ակինեան հաւանօրէն աւելի կարեորութիւն տուած է Ստեփանոս Ռոչքեանի ժամանակագրութեան ուր 1551 մուականին տակ գրուած է հետեւալը.

ԱՄԵԿԱՆՆՈՍ կաթողիկոսն իշմիածնի, կամ ընկեցեալ յաթոսոյն, կամ իւրովի թողեալ երթայ ի Հռոմ, եւ կատարեալ զնագանդութիւն և զուխտն իւր, զայ ի Լէօպոլիս, և մեռանի յայսմ ամի, որպէս ցուցանէ գերեզմանաքարին նորա զիրն. «Hoc sepulcrum est Rev. Patris Stephanii Patriarche Majoris Armenie, Rome fuit et Leopoli adueniens, animam suam Deo tradidit. 1551). (Տես Կամենից, էջ 135):

Թուականի տարբերութիւնը որ երկու յիշատակարանները ունին մեկնութեան կը կարօտի, սակայն աւելի հաւանական է 1552 Յունուար 14-ը ընդունիլ իրը վաւերական իրը օրը օրին կատարուած արձանագրութիւն մը, մինչ տապանաքարը եւ Ռոչքեանի ժամանակագրութիւնը ժամանակ անցնելէ յետոյ զիրի առնուած են:

Օրմանեան Ա. որուն ծանօթ են Մելիքներու ստորագրած վաւերագիրը, Զամիչշեանի զրածները եւ եթովպացի Պետրոս Արքեպիսկոպոսին տրուած վկայականը,

կ'ըսէ թէ «աղջային յիշատակարաններ և ժամանակագիրներ բնաւ ակնարկ մը չունին Ստեփանոսի Հռոմ երթալուն վրայ, եւ կը հուաստէ թէ «Աեհաստանի յիշատակներ ալ մեզի յատուկ մանրամասնութիւններ չեն տար Ստեփանոսի գործունութենէն, որ կարծես թէ անցած տեղերուն մէջ բնաւ հետք չէ թողուցած, անցած ըլլալուն վրայ կասկած յարուցանելու չափ», ուստի հետեւելով Զամիչեանի զայն կը դարձնէ կըմիածին 1551ին և կիմուտելով այդ թուականէն յիտոյ մինչև 1567 Ստեփանոս կաթողիկոսի մը յիշատակութեանց, կը հետեւնէ թէ Սալմաստեցին ապրած է մինչև այդ թուականները:

Եթէ Օրմանեան այդ տողերը գրած տեսն տեսած ըլլար Ռոշքեանի ժամանակագրութիւնը կամ անկէ քաղուածարար առնուած վերոգրեալ տողերը⁽¹⁾, շատ մը հանգոյցներ լուծուուծ պիտի ըլլային իրեն համար Պիտի ճշդէր ան Ստեփանոս Սալմաստեցիի մահուան թուականը (1552 Յունուար 14) և հետեւարար անոր իշխանութեան տեղուութիւնը, եւ յիշատակուած միւս Ստեփանոսներուն ո՞վ ըլլալը:

Ալիշան տեղ մը Ստեփանոսը 1551 կամ 1552 ին վախճանած կ'ենթադրէ կըմիածինի մէջ (Արտաս, էջ 231) ինչ որ ճիշդ պիտի ըլլար եթէ տեղւոյ սիսալը ըլլալը:

Օրմանեան որ առհասարակ ժամանակագրական հանգոյցները լուծել կը սիրէ, դարմանալի է որ չէ կրցած իր գէմ ելող գծուարութիւնը հարթել և 1552էն յիտոյ զանազան թուականներով Ստեփանոս կաթողիկոսի մը յիշատակութիւններէն վրիպած՝ կարծած է թէ Սալմաստեցի ապրած է մինչև 1567: Զինքը խարող Զամիչեանն է զիմաւոր պատճառը այս շփոթութեան (Տես Զամիչեան Գ. Հա. էջ 519):

Եւ 1553 ին, 1564 ին և 1566 ին գրուած յիշատակարաններու մէջ Ստեփանոս կաթողիկոսի մը գոյութիւնը (Տես Զամիչեան Գ. Հա. էջ 519, Արտաս էջ 230, և ձանապարհորդութիւն ի Աեհաստան, Հ. Արենաս Բժշկեան 1830 Վենետիկ էջ 143.)

(1) Օրմանեան Հ. Ալիշանի Կամենից հատորը ձեռքին տակ չունէր այդ էջերը գրած տաեն ապահովարար: Շատ վերջերը իրը աղբիւր գործել սկսած է այդ հատորը:

պատճառ եղած է Օրմանեանը վրիպեցնելու:

Օրմանեան նոյնպէս չէ կրցած զիտնալթէ զրեթէ ժամանակակից ուրիշ Ստեփանոս կաթողիկոս մըն ալ գտնուած է որ Եւրոպա այցելած է Սալմաստեցիին պէս⁽¹⁾:

Այս կաթողիկոսն ալ է Ստեփանոս Առնջեցին որուն պաշտօնավարութեան սկզբը հազիր 1568 կ'ենթադրէ Օրմանեան, Դավրիթեցիէն այդ թուականին առաջին անգամ յիշուած ըլլալուն համար. (Տես Ազգապատում էջ 2263):

Օրմանեան կ'ըսէ թէ «ինչպէս ուրիշ շատ մը կաթողիկոսներուն, նոյնպէս Առնջեցիին ալ նախընթացին վրայ բան մը պիտի չկարենանք պատմել, և ոչ ալ իր գործունէութեան մասին բան մը զիտենք, և կ'երեկի թէ երկարակեաց ալ եղած չէ . . . եւ ամենայն վատահութեամբ կը հետեւցնենք Միքայէլի կենդանութեան անոր վախճանած ըլլալը, առանց կարենալու ժամանակ ճշգելու: (Ազգապատում էջ 2264):

Օրմանեան եթէ տեսած ըլլար Ալիշանի կամենից հատորը շատ հաւանական է որ 1552 ին յիտոյ Ստեփանոսի անունով յիշատակարաններուն ամբողջ Առնջեցիին պատկանիլը, որով բաւական երկարատև կակաթողիկոսութիւն վարելը, կ'ընդունէր ինչպէս նաև կը ծանօթանար անոր Եւրոպա ուղերութեան, որուն բոլորովին անտեղեակ է:

Այս շփոթութեան մէջ կարեսր գեր մը ունի Առաքել Գաւրիթեցի որ իր ժամանակով ամէնէն մերձաւոր պատմագիրը, աղբիւր ծառայած է և իր սիսալ ժամանակագրութեամբ շփոթութեան մատնած է Օրմանեանը:

Գաւրիթեցի 1541 ին Ստեփանոս Սալ-

(1) Հսու անցողակի դիտել տալ աւելորդ չըլլալայ նոյն օրերուն եւրոպա էր նաև Կ. Պոլոյ պատրիարքը՝ որ նոյնպէս Ստեփանոս անուն ունի: Կամենիցի տարեգրութեանց մէջ (կամենից էջ 18) 1549 ին կը կարգանք թէ «Տէր Ստեփանոս Բատամբուլու պատրիարքն եկն ի կամենից և կամենիցն քարտոցեց»:

Արգարեւ Կ. Պոլոյ պատրիարքն է 1550-1561. Ստեփանոս վարդապետ, որուն ժամանակագրութիւնն ալ պէտք է սրբագրել, քանի որ 1549 ին արդէն իրը պատրիարք կը յիշուի: Հաւանական է ենթադրել թէ անիկա Ստեփանոս Սալմաստեցիին ընկերացած է Կ. Պոլիսէն:

մաստեղիի աթոռակից ձեռնազրուիլը կը հաստատէ և 1545 ին անոր աթոռակից կուտայ Միքայէլ Սերաստացին:

1557 ին Ստեփանոս Սալմասեցի (+ 1552) և Միքայէլ Սերաստացի իբր թէ իրենց աթոռակից կ'առնեն Բարսեղ և Գրիգոր Վազգարշապատացիները, և վերջապէս 1567 ին գործեալ իբր թէ Միքայէլ, Բարսեղ և Գրիգոր իրենց աթոռակից կ'առնեն Ստեփանոս Առնչեցին:

Այս ժամանակադրութիւնը ստկայն կը քանդուի 1552 ին Ստեփանոս կաթողիկոս Սալմաստեցիի անհերքելի մահուան իրուգութեամբ:

Ուստի կը խորհինք որ 1557 ին Միքայէլի հետ յիշուած Ստեփանոսը պէտք է ըլլայ Առնչեցին որ առնուազն այդ թուականին օծակից պէտք է եղած ըլլայ, և ոչ թէ 1567 ին, քանի որ անսոււտ յիշատակարաններ անոր իշխանութեան վրայ եղած ըլլալը կը լիւն այդ թուականէն ալ առաջ:

Այսպէս յիշատակարան մը, որ Զամիշեանի ալ ծանօթ պէտք է ըլլայ, 1553 ին արդէն զայն կաթողիկոսական աթոռի վրայ ցոյց կուտայ:

Ահա այդ յիշատակարանը.

«Կրկին նորոգեցաւ . . . Աւետարանն ի թվականութեան Հայոց ԱՅ. (= 1553) յունվար ամսոյ Դ. ի գաւառն ի Կոսարիոյ, ի մեծահաչակ սուրբ ուխտս ի գուռն Կարսապետին, ի հայրապետութեան Տիր Ստեփանոս կարողիկոսին և . . . » (Տես Մայր Յուցակ հայերէն ձեռագրաց Վենետիկի, էջ 317):

Նկատելով որ Ստեփանոս Սալմաստեցի մհուած էր 1552 Յունվար 14 ին, տարի մը յետոյ 1553 Յունվարին թէրես կարելի է խորհիլ կրնային անդիտակ ըլլալ անոր մահուան կեսարիոյ մէջ և սխալմոմբ զայն յիշել: Սակայն կարելի է նոյն ատեն մըտածել թէ յիշատակարանը կը պատկանի ուրիշ Ստեփանոսի մը՝ յաջորդող Սալմաստեցիին՝ որ ուրիշ մէկը չի կրնար ըլլալ, և թէ ոչ Առնչեցին:

Ուստի 1552 ին իսկ անիկա պաշտօնի մտած կրնանք համարիլ: Տասը տարի յետոյ զինքը կը գտնենք կամենից, ինչպէս կը հաստատեն երկու յիշատակարաններ, մին հայերէն և միւսը թաթարերէն:

Առաջինը որ կը գտնուի կամենից պահուած տարեգիրքի մը մէջ, որ զրուած է Տէր Յովհաննէս քհ. է 1560 էն մինչև 1610 անցքերու մասին, ունի հետեւալ տողերը.

«Թվ. ԱմֆԱ. (= 1562) Հայոց ազգիս Տէր Ստեփանոս Առնենիցի կաթողիկոսն եկաւ ի կամենիցս ստոյդ և ճշմարիտ ճանապարհաւ. և եկաց ի կամենիցս՝ ի Հրեշտակապետացն մինչև ի տնօրէնութիւն Քրիստոսի, եւ ապա գնաց յիլով քաղաքն, եւ անդ ընդունելի և պատուելի եղաւ Քրիստոնէից և ապա դարձեալ եկն ի կամենիցս: Եւ էին ընդ նմա Տէր Զաքարիոս եպիսկոպոս և Տէր Դաւիթ վարդապետ և Լուսիկ անուն սարկաւագ մի. զոր մեզ եկին, եւ զԱ. Լուսաւորչին օրհնութիւն ետուն: Բայց մեծ գորմանք զմեզ կալաւ. որ ի յայս աշխարհ զԱ. Էջմիածնայ զկաթողիկոս տեսաք. վասնդի յօրէ յօրմէ հետէ զԱ. Էջմիածնայ աթոռն կարգել է Ս. Լուսաւորիչն մեր Հայոց ազգիս՝ մինչև ցայժմ կաթողիկոս ի յայս աշխարհս բնաւ ոք չէր տեսեալ, զայն մերոյ տեսեալ, և Աստուծոյ փառս մատուցեալ որ զմեզ այնպիսի ճշմարիտ քահանայապետին տեսոյն արժանացոյց»: (Կամենից, էջ 22):

Իսկ երկրորդը հետեւալն է.

«Եազըլտըյ, Ելով շահարինայ, Գուէկայ մնայ Սուրբ Աստուծածածիննինկ, կարողիւկու լուխանայ Տէր Ստեփանոսն ուունկ, ախուպաշըլընայ Տէր Գրիգոր արհիախրաչնինկ վանլըյ երեսփոխան խնայ, պարոն Օհաս, Ատապէյ օղլու, տայ պարոն Հրինոր, բան Աւհան օղլունուն թվ. ԱմֆԱ. (= 1562) (Տես Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Վենետիկի և համարէն էջ 837):

Օրմոննեան բոլորովին անգիտակ է այս երկու յիշատակարաններուն, որոնք գէթ հինգ տարի կը կանխեն անոր պաշտօնավորութեան համար իբր սկիզբ նշանակած թուականէն (1567) և որոնք իրենց սկզբնագիր հանգամանքով ջախչախիչ փաստեր են, որոնք հերքում չեն վերցներ:

Միայն զարմանալի է որ յիշատակառիր քահանան առաջին յիշատակարանին մէջ չտեսնուած և չլսուած բան մը կը համարէ կաթողիկոսի մը այդ կողմիցը այցը, մինչ այդ թուականէն տասը տարի առաջ կամենից այցելած և հոն իսկ մեռած էր Ստեփանոս Սալմաստեցի (1552) և ալ առ

ւելի առաջ, շուրջ 1485 թուականին հռն գտնուած էր Յովհաննէս կաթողիկոս «Աշակիր», ինչպէս Ստեփանոս Ռոշքեան հաւաստած է հիմունելով կջմիածնի պկոնդակ Նուիրակաց»ի վրայ (Տես Կամենից, էջ 135):

Ստելայն այս պարագան երկրորդական նշանակութիւն ունի, և աւելի անզիտակցութեան մը կամ յիշատակազիր քահանային այդ կողմէր նոր եկած ըլլալուն որդիւնքը կրնայ ըլլալ:

Դիտելի զլխաւոր կէտն այն է որ յիշատակարանին գրիչը իր ծննդավայրովը որոշելով Ստեփաննոս կաթողիկոսը, անհերքելի փաստ մը կուտայ զէթ 1562ին անոր կաթողիկոսացման, որով գուցէ 1553ի յիշատակարանին համար երկրայութիւն մը կրնայ ստեղծուիլ:

1552ին Ստեփանոս Սալմաստեցի մեռած է՝ անհերքելի փաստով և 1562ին Ստեփանոս Առնջեցի կաթողիկոս է նոյնան անտուարկելի ապացոյցով:

Ուրեմն Ալիշանի մէջ բերած ի կաֆա 1564ին գտղափարուած ձեռազիրի մը մէջ յիշատակուած Ստեփանոս կաթողիկոսը (տե՛ս, Արաւա էջ 230) կրնանք ըսել անզարան թէ գարձեալ Առնջեցին է և ոչ թէ ըստ Օրմանեանի Սալմաստեցին:

Անժխտելի է այս տեսութիւնը երբ նըկատի առնենք թէ տարի մը յետոյ՝ 1565ին Լեհաստանի մայրաքաղաքին մէջ զրուած պարզատումարի մը յիշատակարանին մէջ օրուան կաթողիկոսը կ'անուանուի իր ծըննդավայրով «Տեր Ստեփանոս Առնջեցի» (տե՛ս, Ցուցակ Հայ Զեռազրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա. Տաշեան էջ 38) և ունէ տարակոյս չի թողուր այլ ևս Սալմաստեցին հետ չփոթելու:

Նոյնպէս Կամենից քաղաքի յիշատակարաններուն 1566 սեպտեմբեր 1 թուականով արձանագրութիւնը «ի կարողիկութիւն Տևան Տեր Ստեփաննոսի» (տե՛ս, Ճանապարհորդուրին ի Լեհաստան. Հ. Մինաս Բժիշկեան 1830, Վենետիկ, էջ 143) նոյնպէս պէտք է Առնջեցիի վերաբերի և ոչ Սալմաստեցիի, ինչպէս սխալմամբ կարձած է Օրմանեան:

Վիեննայի կայսերական մատենադարանին մէջ պահուած 1567ին Իլովի մէջ զրուած Սալմոսի մը յիշատակարանը (տե՛ս Կամենից էջ 164 կամ Ցուցակ Հայ Զեռա-

գրաց կայս. մատենադարանին ի Վիեննա, էջ 22) — որ կ'երեայ թէ նոյնպէս Օրմանեանի անձանօթ մնացած է — որոշապէս կը հաստատէ թէ Առնջեցի տակաւին իշխանութեան վրայ է և թերեւս միակ զահակալն է, վասնզի կ'ըսէ զգրեցաւ սա ի թագաւորութեան այսմ աշխարհիս Գլուլ Յիկմոնդ Ակուստոսոսին և ի կարողիկութիւն Ս. Եղիմանի Տեր Ստեփանոս Առնջեցոյ, և ի եպիսկոպոսութեան այս նահանգիս Գրիգոր վարդապետի Վաննցւոյ»:

Նշանակելի է որ ժամանակակից աթոռակիցները չեն յիշուիր:

Այս երեսյթը անով կրնանք մեկնել թէ Ստեփանոս Առնջեցի գեռ Եւրոպա էր թերեւս, կամ զայն իրենց մօտ կը զգային և զոյն միայն կը յիշատակէին, մօտէն ճանչցած ըլլալով:

Ստելայն այս տեսութիւնը կը ժխտէ 1572ին Մոկսի Ս. Վարդան վանքը զրուած Աւետարանի մը յիշատակարանը (տե՛ս, Ցուցակ Զեռազրաց Վասպուրականի, էջ 676) որ գարձեալ Ստեփանոսը կը յիշէ առանց Միքայէլ Սերաստացին կամ ուրիշ աթոռակից մը միասին ունենալու:

Ահա այդ յիշատակարանին բառերը՝ «Իսկ կաթողիկոսութեան Հայկազեան սեոր Տէր Գրիգորիս Աղթամարեցի

եւ Տեր Ստեփաննոսի կջմիածնին

եւ մականուն(ըն)՝ Զըպլախ կոչի

եւ Տէր Աստուած(ն) Խորայէլի

Ու պահապանն է անհիրնելի

Պահէ զաթոռս Հայրապետիս

Հաստատ եւ անշարժ վերայ վիմիս»:

Այս յիշատակարանը որ անոր մականուն մը ևս կուտայ, — Զըպլախ կոչելով զայն — աւելի մեղ կը մզէ մտածել թէ Ստեփանոս Սալմաստեցիի անմիջական յաջորդը եղած է Ստեփանոս Առնջեցի 1552ին, որ իրեն աթոռակիցներուն մէջ ունէր նաև Միքայէլ Սերաստացին, Բարսեղը, Գրիգորը, ևայլն:

Ինքն է բռն կաթողիկոսը, որ աննըշան ոք չէ, և ոչ ալ սակաւակեաց, ինչպէս կը կարձէ Օրմանեան, կամ Զամիշեան՝ որ միայն երկու տարի (1573-1575) կաթողիկոսութիւն վարած ցոյց կուտայ զայն (Գ. հա. էջ 525):

Անիկո զործօն դեր մը կատարած է. ինքն է զեկավարող ուժը Սալմաստեցիի

յետոյ շարունակելով անոր գործը Եւրոպայի մէջ, իր ձեռնարկներուն ուժ տալու գերը թողով միայն իր աթոռակիցին՝ Միքայէլ Սեբաստացիի որ անոր Եւրոպա մնկնած տարին (1562) Սեբաստիոյ մէջ յոլով մը կը գումարէր, Սրգար դպիրի թագաւորացն ըլլալը հաստատելու և իրը աշխարհական պատումաւոր Եւրոպա զրկելու համար:

Ստեփանոս Առնջեցի պաշտօնավարած է ինչպէս վերոյիշեալ վաւերագիրները կը հաստատէին, 1552էն մինչև 1572 և թերեւ աւելի ուշ, այսինքն աւելի քան քըսան տարիներ, պաշտօնավարութեան տեսողութիւն որ շատ քիչ կաթողիկոսներ կրցած են ունենալ:

Հ. Ներսէս Ալինեան (Հ. Ա. 1917/18 էջ 145-148) Ստեփանոս Սալմաստեցիի վըրայ խօսած ատեն կ'ըսէ թէ «կաթողիկոսն ... կը մեկնի Էջմիածնէն հետն առած արեւիսկրպոս մը և ևայիսկրպոս մը որոնցմէ հապիսկրպոսը կը կորսնցնէ Հռոմի մէջ: (Նոյնը կը հաստատէ Չամբչեան. Գ. հու. էջ 517-518):

Եթէ ճիշտ է այսաւեղեկութիւնը տեղի կայ մտածելու թէ թերեւ Սրբեպիսկոպոսը նոյն ինքն Առնջեցին էր, որ յետոյ կրկին թերեւ մտածելու թէ թերեւ Սրբեպիսկոպոսը նոյն ինքն Առնջեցին էր:

Եւրոպա զրկել յարմար դատուած է անոր ընդհատուած գործը շարունակելու համար:

Ստեփան այս մասին որոշ տուեալ մը չունինք: Կարելի է նոյնացնել զի՞նքը նոսե կ. Պոլոսյ Ստեփանոս պատրիարքին հետ (1550-1567) որ ինչպէս յայտնի է Ստեփանոս Սալմաստեցիի հետ 1549ին Եւրոպա էր և որ 1561ին կրնայ Էջմիածնայ կաթողիկոս ընտրուած ըլլալ և 1562ին անցնիլ Եւրոպա:

Այդ պարագային Վենետիկի վանքը պահուած 1553ին գրուած ձեռագիրին մէջ յիշատակուած Ստեփանոս կաթողիկոսը, պէտք է ենթագրել թէ 1552ին իրով մնած սակայն իր մահը կեսարիոյ մէջ արձագանք չգտած՝ Ստեփանոս Սալմաստեցին կը վերաբերի և Առնջեցի Ստեփանոսը 1561ին պաշտօնի մտած է:

Այդ պարագային Առնջեցիի կաթողիկոսութեան տեսողութիւնը հարկ կ'ըլլայ ընդունիլ 1561-1572-... և ոչ թէ 1552-1572-...:

Այս կէտը սակայն կը կարօտի քննութեան, վասնզի չափազանց խնդրական է, թէն հաւանականութենէ ալ զուրկ չէ:

13 Յուլիս 1931

Գահիրէ

ԱՐՃԱԿ ԱԼԳՈՅԱՇԵՍՆ

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՐԹ. ԳԵՂԵՑՔԻՆ. Համեմատական-Քննական Ռեսումանափութիւն: Գեց Գոկս. Հ. Աղիբանիդր Ա. Մատիկեան: Վ.ի.հենա, 1930, եւես 341, Գիբ Ժր. 4.— Ազգ. Մատ. Թիւ ՃԲԶ:

Ողբացեալ Հ. Ա. Վ. Մատիկեանի սոյն հատորը արտատպուած է Հանդիս Ամսօրեայէն: Կը բովանդակէ Յառաջաբան մը և ամփոփ Ներածութիւն մը: Գրքին պարունակութիւնը երկու գլխաւոր մասերու բաժնուած է. Ա.— Ազգային աղբիւրներ Արայի մասին. և Բ.— Osar աղբիւրներ Արայի մասին և համեմատութիւններ:

Ներածութեան մէջ հեղինակը կը չեշտէ Արայի ուսումնասիրութեան կարեւորութիւնը հայ ազգի ծագման բաղմակնախու հարցին լուսաբանութեան տեսակէտով: «Արոյ Գեղեցիկը մեր զիցարանական ըլլաջանին ամենակարկառուն զէմքերէն մէկն է, որ իր քննքոյց և հմայիչ պատկերովը այնպէս պայծառ կերպով զուրու կը ցոյ-

տեցընէ Հայուն խրոխտ բայց և մաքուր և ազնիւ հոգին» (էջ 3-4): Գարձեալ. «Արայ Գեղեցիկն ուսումնասիրնել կը նշանակէ Հայ ազգին ծագման մրիմ դաւելը բեւակոյնել և լինել» (4): Մատիկեանի այս հաւասառումին ճշգութեանը վրայ տարակուսողներ եթէ կան ներկայ հատորի ընթերցումը պիտի փարատէ իրենց կասկածը: Հեղինակին աշխատութեան նպատակն է Արայի «հայկական նկարագիրն ոչ միայն փրկել, այլ աւելի եւս յառաջ երթալով փորձել ցուցըներու թէ առասպեկտ իր ամնանախուական ձեւին մէջ հնդկորպական մայր-աղբիւրն կը բիսէ և հետեաբար՝ հնդկորպական ազգերու գէթ որոշ մէկ խումբին հասարակաց աշխարհանայեացքին մէկ մասը կը կազմէր» (5): Գրքին հետազայ էջերուն մէջ ներկայացնեած Արայ Գեղեցիկին համապատասխան օտար առասպեկները և կատարուած համեմատական քննութիւնները կը հաստատեն հեղինակին սոյն առաջարութիւնը:

Հատորիս Ա. Մատը բաժնուած է 4 գլ-